

ներշնչումը: Մինչև այն ատեն անոնք ընդունողներ եղած էին, ճշմարտության, լսողներ, ականատեսներ աստուածային կեանքի մը և գործի մը: Բայց հիմա անհրաժեշտ էր իրենց ընդունածը գործի փոխակերպել, դառնալ ապրողներ աստուածային կեանքի մը: Ասոր համար պէտք ունէին ներշնչումի, Տիրոջ ներկայութիւնը այն ուժին և կեանքին, որ մարդկայինը Աստուածայինի կը վերածէ, կար՛ լոյսի, տկարութիւնը՝ զօրութեան:

Ու երբ եկաւ Սուրբ Հոգին, անոնք եղան համակ հաւատք, համակ քաջութիւն, ճանաչում և սէր՝ նուաճել կարենալու չարիքն ու մահը, իրագործելու Եկեղեցին և զայն տանելու աշխարհին:

Առանց այդ նկատողութեան, ամէն օր ապրող կենդանի տեսիլքին, յաւերժական ներկայութեան, մենք թմբաբաժնէր ենք այս կեանքին մէջ, աւելին՝ պատրանքի զոհեր: Առանց այդ կենդանի շունչին մեր խօսքը անզսպանակ կզակներէ թափած բամբասանք է, մեր սիրտը՝ մաղձամաշկ, մեր մարմինը՝ խառնկած ոսկրակոյտ մը, իսկ մեր գործը՝ անիմաստ շարժումներու

տեսարան մը միայն:

Ս. Հոգիի շնորհիւ հրագինուած խեղճ ձկնորսները կը դառնան աշխարհի լուսատրութեան և առաջնորդութեան ատակ Առաքեալներ, և անվիատ քարոզիչներ Քրիստոնէութեան գաղափարին և երկնքի թագաւորութեան:

Ի զուր չէ որ ըսուած է թէ մարդերու ճակատագիրը վարել կարենալու համար պէտք է Աստուծմէ կանչուած ըլլան մարդիկ և ոչ թէ իրենց մարդկային բերումներէն և փափաքներէն հրմշտկուած: Մարդուն կարողութիւնները սահմանափակ են, այսօրուան իմաստունը վաղուան յիմարն է և այսօրուան գիտութիւնը՝ վաղուան առասպելը:

Այսօր և միշտ աշխարհը պէտք ունի Սրբ. Հոգիին և երկինքի իմաստութեան և օժանդակութեան: Բարեբունեան լեզուախառնութիւնը նորէն կ'իշխէ հոգիներուն և քաղաքակրթութեան վրայ, ու Աստուծոյ թագաւորութեան աշտարակը կը մնայ անաւարտ: Պէտք ունինք այդ ներշնչումին և կրակին քաջութեան և ուժին, պարտութեան մատնելու հոգիներու դժոխքը:



## ԱՍՏՂԵՐԷՆ ՊԱՅԺԱՌ

Աստղերէն պայծառ, աստղերէն բարի,  
Աչերն են իմ մօր, աւանդն անցեալին:  
Բոլոր ձայներէն աւելի անոյշ,  
Կը բաշխուի նորէն ձայնն իր իմ հոգոյս:

Ո՛չ մէկ փայփայանք կրնայ ինձի տալ  
Քաղցրութիւնն անհուն անոր ձեռքերուն.  
Ինչ որ կը մնայ իմ մէջս դեռ սուրբ,  
Հաւատքն է իմ մօր, հեքիաթ անանուն:

Իր արցունքներու բիրեղէն գուցէ,  
Իմ մէջս ինկան աստղեր երագին,  
Ահա թէ ինչու տողերն այս տրտում,  
Նորէն իր անյայտ ճամբուն կը նային:

Եղիվարդ, «Ապրիլ 24»  
2014, Երուսաղէմ

